

Chubbey - W. W. W.

9(47 925)

f-70

1914

5 OCT 2011

9/41925/

F-70



# ՍԱՀԱԿ ԷՒ ՄԵՍՐՈՊ

ՀԱՅ ՄՏՔԻ ԼՈՒՍԱԿՈՐԻԶՆԵՐԸ

— Գ Ր Ե Ց —

Վ. Մ. ՔԻՒՐՔՃԵԱՆ



Գին 15 սկևք

Անբողջ հասոյքը կը վերադարձուի

ՍՄԵՐԻԿԱ ՀԱՅ ՅՈՐԵԼԵՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԳՐԱՄԻՆ



ՊՈՍԹՈՆ

— ՏՊԱՐԱՆ «ԱԶԳԱՅԻ» —

1914

92  
F-70

# ՅՈՒՅԼԵՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ի նպատ

«ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊ» ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԱՐՃԱՐԱՆԻՆ  
որ պիտի հիմնուի Հայաստանի մէջ

Համազգային Մեծ Յորելեանի Ս. Էջմիածնի Յանձնաժողովին տօնակատարութեան Ծրագիրը որ կազմուած էր «յատուկ Ս. Էջմիածնին երթակայ հաստատութեանց համար», կը վերջանար այս տողերով, — «Միւս բոլոր հաստատութիւններից խնդրում է պատուել այս համազգային մեծ տօնը պատշաճաւ որ հանդէսներով և յաւերժացնել բարենպատակ ձեռնարկութիւններով»:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Ամերիկայի Շրջանակային Յանձնաժողովը, որ Ս. Էջմիածնէն ընդունած էր յիշեալ Ծրագրին մէկ օրինակը՝ փափաքեցաւ իրականացնել անով թելադրուած գաղափարը, և Ամերիկեան մասնաճիւղներուն գործակցութեամբ միայուն կոթող մը կանգնել Ս. Սահակի և Ս. Մեսրոպի յիշատակին:

Եւ ըստ այնմ, խորհրդակցութիւններէ յետոյ, որոշուեցաւ գոյացնել ՅՈՒՅԼԵՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ մը, որ 50000 տոլարի հասնի մինչև Հ. Բ. Ը. Միութեան Տասնամեակին թուականը, 1916 Ապրիլ 15, և Միութեան կեդրոնական վարչութեան ձեռքովը յատկացուի Արհեստագործական վարժարան մը հիմնելու Հայաստանի մէջ, առաւելագէտ Տարօն գաւառը: Արհեստագործական հաստատութեան մը գաղափարը նախընտրուեցաւ այն համոզման վրայ թէ Հայրենիքի Հայ ժողովուրդը, տնտեսական բուռն մրցումներու դէմ մաքառելու և արտագաղթի աղէտին դէմ պաշտպանուելու նարուն. տեսնել վերջին կողքին մէջի երեսը

92  
P-70

# ՍԱՀԱԿ ԵՒ ՄԵՍՐՈՊ

## ՀԱՅ ՄՏՔԻ ԼՈՒՍԱԿՈՐԻԶՆԵՐԸ

K. Kalajian  
286 EAST 20th St  
NEW YORK CITY

— Գ Ր Ե Ց —

Վ. Ս. ՔԻՒՐՔԻԱՆ



Գիւն 15 սկեր


Աւերոյց հասոյթը կը վերաբերի

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՅՈՒՅԼԵՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

K. KALAJIAN  
286 EAST 28TH ST  
NEW YORK CITY

# ՍԱՀԱԿ ԵՒ ՄԵՍՐՈՊ

ՀԱՅ ՄՏՔԻ ԼՈՒՍԱՒՈՐԻԶՆԵՐԸ



Տ. Տ. ԳԷՈՐԳ Ե. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



3543-889-

Հայ ցեղին յառաջդիմական ձգտումը.— Պարսիկ եւ Յոյն քաղաքականութիւնները Հայոց նկատմամբ.— Հայաստանի սազնապը Չորրորդ դարու վերջին քառորդին մեջ.— Նպաստաւոր պարագաներու ծնունդը.— Հայկական հին նշանագիրները.— Մեարոյ արտասահմանի մեջ.— Տառերու գիւտը.— Հայու հոգին.— Սահակ Պարբե՛ իրեւ գիտուն հովուապետ.— Մեարոյ Մաշքոն՝ իրեւ իսկողանի ստափաղ.— Հայ եկեղեցին իր նոր դերին մեջ.— Գրական Ոսկեդարը.— Յայտնուեալ զանազան գիտնականները.— Հայ պատմութիւնը ի իրականութեան.— Սահակ-Մեարոյեան Լիգիւնը.— Բարդուղիմէոսի արքեպիսկոպոստի անուանումը.— Բարոյական յայրանակը:

Ա.

Հայ ցեղը զ'ի կը անհնար Քրիստոսի անուանումը վեց հոթը դար առաջ Արարատի շուրջը հաստատուած, և յաջորդաբար Ասորիստանի, Մարաստանի և Պարսկաստանի գերիշխանութեանց ենթարկուած՝ Մակեդոնական արշաւանքէն յետոյ ցոյց կուտայ ձգտում մը դէպի Արեւմտեան քաղաքակրթութիւնը: Կարելի է բնութիւնը Հայը միակ Ասիացի ժողովուրդն է որ բան մը իւրացուցած ըլլայ Մեծն Աղեքսանդրի բանականութեան հետ մինչև Բաղարիոյ տափաստաններն ու Ինդոս-

սի ափունքը սերմանուած Հելլենական գաղափարներէն :

Հայաստանի Արշակունի թագաւորները թէնցեղով Պարթև՝ ճանչցան Յունա-Հռոմէոս կանքազաքակրթութեան, ինչպէս և քաղաքակրթութեան, գերազանցութիւնը :

Իրանի, այսինքն Պարսից գահակալները շէին կրնար հասողութեւն որ իրենց գերիշխանութեան ենթարկուած, և իրենց հետ ինամութեամբ կապուած ժողովուրդ մը, և սահմանակից երկիր մը որեւէ համակրանք կամ յարգանք տածէ Արևմուտքցիներուն, որք իրենց դարաւոր մրցակիցն և սուրբ եղած էին : Բնական է ուրեմն, որ Պարսկական շահերուն դէմ կենսական հարուած մը նկատուէր Քրիստոնէութեան պաշտօնապէս հաստատումը Հայաստանի մէջ : Այդ իրողութեամբ Հայերը առ յաւէտ կը խզէին իրենց բարոյական կապը Ասիական աշխարհէն, խառնուելու համար Երոզական ընտանիքին մէջ : Ուստի Պարսիկ քաղաքակրթութեան տեական ճիգն եղաւ՝ ակաբացնել Հայ տարրը, և եթէ կարելի է՝ ջնջել : Այդ վտանգին դէմ Հայերը զօրաւ որ և իրաւացի ակնկալութիւններ ունէին Արևմուտքէն : Բայց դժբախտաբար յուսախարութիւն եղաւ իրենց բաժինը : Բիւզանդիոն որ այն ատենները Քրիստոնեայ աշխարհին ծանրութեան կիգրոնն էր, Հայաստանի նկատմամբ կը հետեւէր եսական քաղաքականութեան մը. առ հասարակ անտարբեր մնաց, ու երբեմն Հայոց իրաւունքներն իսկ իր

սեփական շահերուն համար զոհեց Պարսից, ու որ մըն ալ վերջապէս՝ անոնց հետ համաձայնութեամբ երկուքի բաժնեց ինքնօրէն Հայաստանը :

Ահա այսպէս՝ Չորրորդ դարու վելջին քառորդին մէջ զժնդակ կացութեան մը մատնուած էր Հայութիւնը : Բիւզանդական կառավարութիւնն այս կամ այն պատրուակով դողրեցուցած էր Հայ թագաւորներու յաջորդութիւնը իր բաժնին մէջ, և Յոյն կառավարչի մը յանձնած էր երկիրը : միևնոյն ատեն կը ջանար անգալապէս Օրթոտոքսութեան մէջ ձուլելու Հայերը՝ թուլցնելով Հայ եկեղեցւոյ հեղինակութիւնը անոնց վրայ : Պարսկական բաժնին մէջ թէև Արշակունի հայ թագաւորներու գիծը կը շարունակուէր, և Հայ նախարարական ցեղերը պատկառելի ոյժ մը կը կազմէին՝ բայց հոն ալ ծանօթ կասկածներուն հետեանքով կը մշակուէր պետական որոշ ծրագիրը, որուն վախճանը պիտի ըլլար Քրիստոնէութեան ջնջումը Հայաստանի մէջ, և Չրբազաշտականութեան բռնադատումը :

Ի՞նչ դիմադրութիւն կարելի էր այն ատեն : Գրիգոր Լուսաւորչի քարոզած հաւատքը և ներսէս Պարթևի հաստատած բարեկարգութիւնները պէտք եղածին չափ խոր և ամուր արմատ չունէին դեռ : կային շատ մը նախարարներ որ Պարսից դուռը շնորհ գտնելու համար կը հակէին դէպի Զրադաշտականութիւն, և եղան թագաւորներ որ իրենց մոլութիւններուն անսանձ գոհա-

ցում գտնել տալու, և կամ եկեղեցւոյ հարստութիւնն ու հեղինակութիւնը սահմանափակելու համար՝ իրենք ալ յայանապէս կը պայքարէին կաթողիկոսներուն դէմ:

Ահա այդ տագնապալից թուականին, մինչ ներսէն ու դրսէն թշնամիներ կը բազմանային, և մինչ քաղաքական ու եկեղեցական իշխանութիւնները միանգամայն ծանր վտանգի ենթարկուած էին՝ կարծես նախախնամական տնօրինութեամբ մը երբևէ եկան այն դէմքերն ու դէպքերը, որոնց ներդաշնակութիւնը ծնունդ տուաւ փրկարար երևոյթի մը, ինչպէս լուսաշող ճառագայթը թանձրակուտակ ամպերու մէջէն:

Բ.

Յազկերտ Ա.ի գահակալութիւնը խաղաղութեան շրջան մը կը բանար Հայաստանի համար, ահարկու և անողոր Շապուհ Բ.ի մահէն յետոյ: Երկրին քաղաքական ղեկը կը գտնուէր՝ իմաստուն և շինարար թագաւորի մը, Վառաճապուհի ձեռքը. Հայրապետական աթոռին վրայ կը բազմէր Սահակ Պարթև, գիտ լթեամբ օժտուած, շնորհքով լցուած ու եռանդով համակուած հոգևորական մը: Ու միևնոյն պահուն քարերաստի՛ղ զուգադիպութեամբ, Հայ Ժողովրդի ծոցէն դուրս կուգար եզական անձնաւորութիւն մը, Մաշթոց, հոգևորական անունովը՝ Մեսրոպ:

Տարոնի Հագեղաց գիւղէն վարդանի գաւակ, այդ գործիչը, ներսէսի դպրոցներէն մէկուն մէջ

հա՛րարած էր հմտութեան առատ պաշար. ուսած էր Պարսկերէն, Ասորերէն, Յունարէն: Երիտասարդութեան օրերը զինուորական ծառայութեան մէջ անցընելէ յետոյ՝ մտած էր արքունի դիւանատուն, իրրե թարգման և քարտուղար: Բայց այդ մարդուն մէջ ուրիշ ձգտում մը կարանիկ տարրեր կեանքի, տարրեր ասպարէզի կոչում ունէր. իր բուն տարրին մէջը չէր: Ու թողուց արքունի դիւանատունը, ինչպէս թողած էր զինուորական ասպարէզը, որոնք կրնային փառքի ու շահի աղբիւրներ ըլլալ իրեն, ու նուիրուեցաւ գաղափարական կեանքի. մտաւ եկեղեցական ծառայութեան:

Այդ պայմաններու մէջ՝ ինքնայայտ է որ Մեսրոպ հոգևորական չէր դառնար ձգնաւորի մը հայեցողական խորհուրդներովը պարապելու — աղօթքով, ծովապահութեամբ և այլ կրաւորական առաքինութիւններով միայն գոհանալու համար, ոչ ալ իշխանական դիրք կամ նիւթական ճոխութիւն ձեռք բերելու համար: Նա մտաւորական մըն էր, և այն մթնոլորտին մէջ կը փնտռէր իր գոհացումն ու վայելքը: Ու գիտենք որ այն ժամանակաշրջանին՝ մտաւորականութիւնը կը բոլորուէր եկեղեցիի շուրջը, ո՛չ թէ միայն Հայերու՝ այլ բոլոր Քրիստոնեայ ազգերու մէջ: Նոր Հոսմի կամ Բիզանդիոնի կայսրութիւնը որ Մեծն կոստանդիանոսի օրով, 324 թուականին, Քրիստոնէութիւնը պաշտօնապէս ընդգրկած էր՝ սերտօրէն կը կապուէր եկեղեցիին հետ: Եկեղեցական-

ներն էին որ ի ձեռքն ունէին երկրին մտաւորական գանձերը և բարոյական ոյժերը, — գիտութիւն, մատենագրութիւն, դաստիարակութիւն, բարեգործութիւն: Եկեղեցականները բաժին ունէին օրէնագրութեան մէջ, և դատարաններու առջև՝ ձայն: Անոնք շատ անգամ կը ցցուէին բռնաւորներու դէմ՝ անգորին ու ազքատին իրաւունքը պաշտպանելու:

Քարոզելու, ծառայելու, միւլիթարելու և լուսաւորելու բողոքները, — ահա՛ ինչ որ մղած էր Մեսրոպը հոգևորական ասպարէզը: Ծիշդ 40 տարեկան էր այն ատեն (394): Այնչափ լուրջ՝ որչափ եռանդուն. այնչափ խոհական՝ որչափ գիտուն. իրական կեանքի մէջ մարդուած, աշխարհի դպրոցը տեսած, գործիչ ըլլալու պայմաններովը օժտուած:

Մեսրոպի գործունէութեան առաջին դաշար եղաւ Գողթն գաւառը, ուր սկսաւ քարոզելու և ուսուցանելու, խումբ մը ուխտակիցներու ընկերութեամբ: Գողթնէն անցաւ ուրիշ կողմեր, ու տեսաւ որ արևելեան և հիւսիսային լեռնագաւառներու մէջ դեռ թանձր խաւար մը կը տիրէ. հեթանոսութիւնը բազմաթիւ հեռերդներ ու պաշտպաններ ունի: Այդ այցելութիւններու և աշխատութիւններու նոր փորձառութիւնը Մեսրոպին ցոյց տուաւ այն բուն ցաւը՝ որմէ կը սառապէր և որուն դարմանին կը կալօտէր Հայ Եկեղեցին:

Քրիստոնէութիւնը, նոյն իսկ առաքելական թուականներուն. Հայաստան մտած, և 303 թուականէն ի վեր երկրին պետական կրօնքը դարձած՝ ինչո՞ւ դանդաղ ընթացքով մը կը ծաւալէր ժողովրդական խաւերուն մէջ: Պատճառն այն էր որ ժողովուրդը և եկեղեցի իրարմէ օտար մնացած էին: Հովիւներն անկօրող էին գոհացում տալու իրենց հօտին: Աստուածաշունչի ընթերցուածները, ժամասացութիւնները և երգեցողութիւնը օտար լեզուներով կը կատարուէին. — արևմտեան Հայաստանի մէջ՝ Յունարէն, արևելեանին մէջ՝ Ասորերէն: Եկեղեցական պաշտօնէից մէջ սակաւաթիւ էին հայագիրները կամ հայախօսները, և եթէ անոնք երբեմն Հայերէն թարգմանութիւններ և քարոզութիւններ ալ ընէին՝ արդիւնքը դոյզն էր, ունկդիրներն իրենց մտքին մէջ չէին կրնար պահել ոչ մէկ բան, ոչ կէս բան. ոչ մէկ շնչին յիշատակ, և նշոյլ, ըստ Փաւստոս Բիւզանդացիին:

Մեսրոպ իր մտատանջութիւնը հաղորդեց Սահակին, որ միւսնոյնը կ'ըզար վաղուց իսկ: Եկեղեցին վտանգի առջև էր. ու եկեղեցիին հետամբողջ Հայութիւնը: Պէտք էր որ ժողովուրդը իր սեփական բարբառը լսէր քարոզչին չրթունքէն, ու անո՞վ մրմնջէր իր աղօթքը: Եկեղեցիներու կամարներուն ներքէ՛ արձագանգող շարականներն ու մաղթանքները չպիտի խօսէին Հայ սրտերու, ցորչափ անոնք կը հնչէին օտար, անհարազատ:

ի՞նչ ընել ուրեմն: Հայերէնի վերածել Աստուածաշունչն ու եկեղեցական մատեանները. այս էր անմիջական և հիմնական դարձանք:

Բայց Հայ լեզուն նշանագիր չունէր: Մինչև այն ատեն Հայաստանի մէջ գործածական նշանագիրներն էին՝ Պարսկականը, Յունականը և Ասորականը, որոց և ոչ մին կրնար ծառայել Հայերէնի արտաբերութեան: Ուրեմն հարկ էր յատուկ նշանագիր ստեղծել Հայ լեզուին համար:

Ու սկսան գործել այդ պատուական գործիչները, իրենց զօրավիգ ունենալով պատուական թագաւորը, Վռամշապուհը: Անոնք իմացած էին որ Հայկական հին նշանագիրներ պահուած կը մընան Եգեսիա, Դանիէլ անուն Ասորի եպիսկոպոսին մօտ: Ի՞նչ էին ատոնք. ե՞րբ և ի՞նչ պէս կը գործածուէին. իրօք Հայկակա՞ն էին, կամ Փիւնիկեա՞ն, Ասորակա՞ն — պատմութիւնը սր ոչ բան չըսեր այդ մասին. միայն գիտենք որ այդ նշանագրերը մասնաւոր պատուիրակութեան մը ձեռքով Հայաստան բերուեցան, ու երկու տարուան բազմաշխատ փորձով՝ անրաւական և անգոհացուցիչ դատուեցան:

Կարելի չէր սակայն կասիլ դժուարութեանց առջև. պէտք էր գլխաւ հանել գործը: Մեսրոպ ինքը արտասահման ելաւ այդ նպատակով, ընկերակցութեամբ մի քանի ուսումնասէն իրաւասարդներու: Հայ պատմութեան մէջ նշանակելի օր մըն էր ասիկա: Դարերէ ի վեր Հայը կը ճամբորդէր ասորաշխարհ. Հայ վաճառականներ ան-

պակաս էին Բաբելաստանի և Փիւնիկէի շահատաններէն. Հայ զօրագունդեր, Հոսովակալ բանակին մէջ՝ արշաւած էին մինչև Գերմանիոյ լեռնաստանները և Կարքեդոնի աւազուտները. Հայ ռազմիկները՝ մինչև իսկ սոսանուողած էին Աղեքսանդրի բանակին՝ դէպի Հնդկաստան: Բայց առաջին անգամն էր որ Հայը հայրենիքէն կը սեկնէր բարձրագոյն նպատակի մը համար, մասնաւորական լայն ձեռք բերելու համար: Քաղաքակրթութեան սանդուխին վրայ հսկայական վերելք մըն կը ատիկա, բարոյական մի նորոտին մէջ հոյակա՛պ խոյանք մը . . . :

Հայաստանի արեւմտեան և հարաւային սահմաններուն վրայ երկու ուսումնասէլայրեր կային այն ատեն — Սամոսատ և Եգեսիա. առաջինը Յունական, երկրորդն Ասորական: Մեսրոպ այս քաղաքներուն մէջ տեղաւորեց իր ուղեկից ուսանողները. և ինքը հետեւեցաւ բուն նպատակին: Կրիւն Վարդապետ, իր աշակերտներէն մին, կը պատմէ թէ ի՞նչ պէս կ'աշխատէր այդ անխո՛ղ, և անընկճելի գործիչը. ի՞նչ պէս կը վազէր ամեն կողմ. կը դիմէր ամեն մարդու, խորհուրդ մը լսելու, հնարք մը ձարելու. ի՞նչ պէս կը տքնէր, կը տագնապէր, կ'աղօթէր, կուլար, կը հեծեծէր, և երկնային օգնութիւն կը հայցէր:

Այդ բոլորը ապարդիւն չմտացին. վարձատրուեցան վերջապէս: Մեսրոպ յաջողեցաւ ծանօթ նշանագրերուն վրայ աւելցնել 12 հատ ևս, 7ը ձայնաւոր՝ 5ը բաղաձայն, և Հռութ. նոս անուն

մասնագէտի մը օգնութեամբ զանոնք ձեռակերպեց, Յունական ալփապետին կարգով դասաւորեց և իւրաքանչիւրին առօգանութիւնը ճշգրեց։ Այս կերպով՝ Հայկական ալփապետը կազմուեցաւ 36 նշանագրերէ, որոնք լիակէս կը համապատասխանէին մայրենի լեզուին պէտքերուն և պայմաններուն։

Մարդ մը երբ այլամերժօրէն նուրուի գաղափարի մը՝ անով կը վառուի ու կը յափշտակուի. անիկա կ'ըլլայ ցերեկեայ խորհուրդներուն և գիշերուայ երազներուն առարկան։ Զարմանալի չէ ուրեմն եթէ պատմական աւանդութեան համեմատ՝ Հայկական նշանագրերու գիւտը արդիւնք է Մեսրոպի անսխլքին, երկնային յայանութեան մը, հրաշքի մը։

Հրա՛ջք, այս՛։ Եւ քնդունինք որ Հայութեան այդ տագնապալի շրջանին մէջ իրօ՛ք հրաշք մըն էր այդ գիւտը, ինչ ձեռով ալ բացատրուի, — հրաշք մը, որուն կը պարտինք Հայ ազգին գոյութիւնն այսօր, 15 դար վերջ։

Դ.

Ինչ է ազգ ըսուածը. ինչ կը բովանդակէ այդ բացատրութիւնը։ Սովորական առումով՝ անիկա կը նշանակէ կազմակերպեալ հասարակութիւն մը որ կ'ապրի միեւնոյն քաղաքական կառավարութեան ներքեւ, որոշ աշխարհամասի մը մէջ, և կամ՝ ժողովուրդ մը որ ունի միեւնոյն լեզուն, կենցաղավարութիւնը, սովորոյթը, և որ կը ներ-

կայաց՛ է միեւնոյն Փիզիքական տիպը, կազմը, գոյնը ևն։ Իայց եթէ ազգ բառը լիովին սահմանելու համար այդ պայմանները բաւական եղած ըլլային՝ Հայը նոյն «ցած պիտի ըլլար զինք շրջապատող ցեղերէն մէկին կամ միւսին հետ, ինչպէս թուրքին կամ թուրդին, Պարսիկին կամ Վրացիին, Հունգարացիին կամ Լեհացիին։ Ուրեմն ս'չ։ Ազգութիւնը էականին մէջ գործ չունի նիւթականի, Փիզիքականի հետ. անիկա հաւաքական մարմինն է այն մարդկային սնհատներուն՝ որ կը ներկայացնեն միեւնոյն հոգեբանական երևոյթը, կը ձգտին դէպի միեւնոյն խա՛տը, կը կրեն միեւնոյն ներշնչումը, որ մէկ խօսքով՝ կ'արտայայտեն միեւնոյն հոգին։ Հոգին է որ կը շինէ ազգութիւնը և այդ հոգին է որ միգամածային, անգայտ ու անորոշ գոյացութենէ մը կազմուեցաւ, ձեռակերպուեցաւ ու մանաւանդ ազնուացաւ՝ Սահակ Մեսրոպի գործին շնորհիւ։ Հայաստանի անկախութիւնն ու ինքնավարութիւնը պիտի ջնջուէին, Հայութիւնը պիտի հալածուէր իր հայրենիքէն, ու վայրավատին պիտի տարաղնուէր ի ծագս աշխարհի, բայց Հայու հոգին պիտի մնա՛ր, պիտի ապրէ՛ր գարուց ի գարս։

Եւ սակայն այդ մեծագործութիւնը, այդ հրաշքը չպիտի կրնար կատարուիլ առանց գերագոյն ազդակի՛ երու։ Նշանագրերն ինքնին անգոր էր, անբաւական էր, արտագրելու այդ չափ հոյակապ արգիւնք։ Անիկա գործիք մըն էր երկու մեծ



Ս. ՍՍ. 204



Ս. ՄԵՍՐՈՊ

վարպետներուն ձեռքը, որ պիտի դարձնէին Հայ թեան ճակատագիրը, իմաստնօրէն, ճարտարօրէն: Այդ վարպետները կը գուշակէին մօտայւեա աղէտը և օրէ օր կը կերտէին, կը բարձրացնէին ամրակուռ թումբ մը, բարոյական թումբ, երկու հակընթաց ու ահեղաստատ հոտանքներու յէմ.— Սասանեան մոլեկրօնութեան և Յունական նենգամտութեան: Միջ երանելի հայրապետ, մեծահմուտ Սահակ, օրհնեալ գրիչն ի ձեռին կը թարգմանէր անդու, սկսած Աստուածաշնչէն, զոր «Թարգմանութեանց թագուհի» կը կոչեն Եւրոպացի բանասէյներ, ու իր հայերէնագիտութեան ճօն ու մեծասքանչ գանձը կը բանար բոլոր Հայ սերունդներուն առջև, անդին իր անխնջ գործակիցը Մեորոպ, անդրանիկ առաքեալը մեր ազգային դաստիարակութեան, կը վազէր զի զէ գիւղ, քաղաքէ քաղաք, գաւառէ գաւառ: Վաղ արշաղատէն կանցնէր Գողթն, անկէ՝ յաջորդարար Վասպուրական, Սիւնիք, Արցախ, Գարդման, — այն լեռնային խուլ անկիւնները, որ բնակավայրն էին Հայաստանի ամէնէն յետամնաց ժողովուրդներուն, զորս կոչին սրակած է «գաղանամիտ», վայրենի, ճիւղաբարոյ» ածականելով, ու ամեն տեղ կը քարոզէր, «Հայերէնախօս, հայերէնաբարբառ», կ'ուսուցանէր, դպրոցներ կը բանար և այդ ընդհանուր խանդավառութեան ներքև միևնոյն հորդահոս աղբիւրէն մտաւորական յագուրդ կը գտնէին ամենքն անխախտ, գեղջուկ պատանին կը դասակցէր նախարարական

պայազմաներու, քուրմերու թռնորդին կը հաղորդակցէր Լուսաօրջի տան ճեաներուն. հայուհին ալ կարողալ գրել կը սովորէր իր հօրն ու եղբորը հետ: Այսպէս է որ «երանելի և ցանկալի աշխարհն Հայոց անպայման սքանչելի» եղաւ, ինչպէս կը վկայէ կորիւն. այսպէս է որ մշուշներէն արտափայլեց Հայու հոգին. այսպէս է որ փրկուեցաւ Հայութիւնը:

Աշխարհի քաղաքակրթութեան սարկերու թեանց ամենագեղեցիկ դրուագներէն մին է Հայ մտքին այդ գործունէութիւնը՝ այնքան սուղ միջոցի, անհաւատալիորէն կարճ շրջանի մէջ: Այո՛, հազուադէպ երևոյթ մըն է այնքան արագ ծլարձակումը, աճումը, փթթումը և փոռաւորակէս արդիւնաւորումը լեզուի մը, ինչպէս եղաւ Հայերէնինը: Յօդաթուրմ ծաղկեթուփերու պէս, արևուն ճաճանչները անյագօրէն ծծելու պատրաստ, Հայ միտքը սիրովառ ու անձկայրեաց թափով մը դարձաւ դէպի գիտութեան լոյսը. Հայ տառերուն և մատենագրութեան շրնորհիւ խզուած էին անոր ոտնակապերը. անիկա այլևս պէտք չունէր խորթ ու վարձկան միջնորդներու. ազատուած էր ասորերէնի «խաղտախուղտ կոչտութենէն» և յուճարէնի «ձեքածուռ ձեթեթէն»: Հորիզոնն այլ ևս ընդարձակուած էր անսահման. ժամանակ ու անջրպետ ջնջուած էին. Հայը պիտի կրնար ամրապէս զօդուիլ Հայուն հետ իր խորհուրդներովն ու զգացումներովը, և զանոնք ապահովապէս կտակել յաջորդ երունդնե-

րուն: Լեռներով ու գետերով, աւանդութիւններով ու գաւառաբարձաններով իրարմէ անջատուած ազգասոհմօրը պիտի միանայի այն զաղափարական կապով, որ գոյացած էր եկեղեցական մատենաներու ու կենդանի քարոզներու շնորհիւ:

Այս իրողութիւնները բաւական խսկ են ցոյց տալու թէ ինչպէս, տառերու գիւտին շնորհիւ, եկեղեցին եղաւ ո՛չ միայն ամրոց մը օղբային ինքնութեան, այլ և ջահ մը բարոյական յուսաւորութեան: Ասիական իսլամարամած մթնոլորտին մէջ նոր միտքը ներկայացնող ոգին եղաւ անիկա, որ անողոք միահեծանութեան դէմ ազատական շունչը կը ծաւալէր, մահատիպ անչարժութեան դէմ յառաջդիմական խանդը կ'արձարծէր, ու վայրագ անզգայութեան սահարային մէջ՝ գթութեան և մարդասիրութեան կենսաւէտ աղբիւրը կը դառնար:

Հայ մատենագրութեան առաջին երախայրիքը այդ շրջանին մէջ, որ պատշաճօրէն «Ոսկեղար» կը կոչուի, մեծ մասամբ թարգմանութիւններ էին: Եւ այդ բանը ժամանակին բնական և լաւագոյն պահանջումն էր, որովհետեւ թարգմանութեանց միջոցաւ է որ Հայը պիտի ծանօթանար նախընթաց ու ժամանակակից խորհողներուն, ինչպէս են, եկեղեցականներէն՝ Բարսեղ Կեսարացին, Յովհան Ոսկեբերանը Գրիգոր Աստուածաբանը, Գրիգոր Նիւսացին, Աթանաս Աղեքսանդրացին, Կիւրեղ Երուսաղէմացին. ու աշխարհա-

կաններէն՝ Ափստոտէլը, Պղատոնը, Փիլոնը, Պորփիւրը, Եւսեբիոսը և շնորհիւ:

Այդ թարգմանութիւններն իսկ բաւական են հաստատելու որ Հայը, թէ և Արեւելքցի, թէ և Պարսկական տէրութեան ճորտ ու դրացի պատրաստական և ընդունակ էր իւրացնելու Արեւմտեան գաղափարները: Ափսո՛ս սակայն որ վաղանցւել պատեհութիւն մը միայն տրուած էր անոր. քաղաքական սահմաններ պիտի հասնէին շուտ, կասեցնելու սկսուած սիրալի շարժումը: Ողորտի է մանաւանդ տեսնել Բիւզանդական ոգիին իւրաքանչէր հնարքները: Այդ ոգիին հաւատարիմ՝ Անատոլիոս զօրավարը Սահակին ու Մեսրոպին չէր թողարկէր Հայկական դպրոցներու բացումը Արեւմտեան Հայաստան, ուր կ'ապաստանէին անոնք պահ մը: Յազկերտ Բի գահակալութեան հետ վերսկսող Հայահալած քաղաքականութենէն նեղւելով:

Բարեբախտաբար Սահակ ու Մեսրոպ, երկուքն ալ անձնապէս կշռուելին, յարգանք ու համակրանք կը վայելէին բարձր շրջանակներու մէջ Յատ ապէս մայրաքաղաք զրկուած պատգամաւորութիւնը, որուն գլուխն էր նոյն ինքն Մեսրոպ, և որուն կ'ընկերանար Սահակի թոռը Վարդան Մամիկոնեան, դիւանագիտութեան ու ճարտարախօսութեան ապրցոյցը առաւ, ձեռք բերելով փայլուն յաջողութիւն մը: Կայսրը, թէ ոչ սփռքը, և խնամակալ կայսրուհին Բուլգերիա ոչ միայն արտօնեցին Հայերէն դպրութեանց ուսուցումը

Յունական բաժնին մէջ, այլ և տարբեր մարտերունի գանձէն նպաստ պարգեւեցին, ու Մեսրոպն ու Վարդանը պատուեցին տիազոսներով, առաջինն՝ իբրև Ակումիս, երկրորդն՝ իբրև Ասրասէրաս:

Նախախնամական շնորհ մըն էր ստիկա, որ կու գար ի կատար հանելու հոգևորական-մասաւորական միութեան դորձը Հայ եկեղեցւոյ հովանիին ներքեւ, մինչ քաղաքականապէս բաժնուած էր ազգը: Ո՛րչափ ուսումնասիրենք խնդիրը, ո՛րչափ հետաքրքրուինք գտնելու բուն գաղտնիքը այդ փրկարար գործին, այդ ճշմարիտ մեծագործութեան՝ այնքան պիտի աճի մեր սքանչացումը Սահակի և Մեսրոպի անձերուն նկատմամբ: Որովհետև մենք պիտի տեսնենք խնամեալ ծրագիր մը՝ որուն կը հետեւէին անոնք լրջօրէն, անվհատօրէն, հանոնաւոր ու սիսաթմաւոր եղանակով մը, գիտական մեթոտով մը, ինչպէս կ'ըսուի արդի բացատրութեամբ:

Յաջողութիւնը մասնակի և երկրայելի պիտի ըլլար առանց այդ տեսակ ծրագրի, որչափ ալ իղձ, եռանդ, ջանք ու զոհողութիւն շրուած ըլլային: Ապացոյց՝ Սահակի հիմնական բարեկարգութիւնները սրոնց նպատակն էր՝ որոշ օրէնքներով պաշտպանել ազգին բարոյական-ընկերական շահերը: Ետայ՝ Միաբանական Աւխտը, կամ դպրոցը, 60 աշակերտներով, որ տառերու գիւտէն առաջ իսկ կը պարապէին հելլենական և ասորական դպրութեանց, և միւս կողմէ կը գործէին ժողովրդին մէջ և գանո՛ք կը հրահանգէին



Առտուածայնչի բերանացի թարգմանութիւնն երով: Այդ խմբին վրայ աւելցան յետոյ Հայկական դպրոցներու ընթացաւարտները, որոցմէ շատեր կատարելագործութեան համար զրկուեցան արտաւաճման, մինչև Կ. Պոլիս ու Ադիքսոնդրիա: Ահա այդ տարրերէն էր որ կազմուեցաւ Սահակ-Մեսրոպեան լէգէոնը, բաղկացած իբր 100 հոգիէ, որ ծառայեցին իբրև քարոզիչ, ուսուցիչ, վերձանող, թարգմանող և առաջնորդ: Այդ լէգէոնին նշանաւոր դէմքերէն են Յովսէփ Պաղնացի, Յովհան Եկեղեցացի, Ղևոնդ Երէց, Գրեա, Մանդակունի, Եղնիկ, Կորիւն, Եղիշէ, Մամբրէ և այլն:

2.

Մեր բազմերախտ մշակները ճիւղ ժամանակին վաստակած ու սերմանած էին: Քաղաքական հորիզոնը սկսաւ մթառնիլ, 15 տարուան անամպ պայծառութենէ յետոյ. մօտալուտ էր փոթորիկին պայթումը Հայաստանի վրայ: Ոչ ևս էր Վրոնաւազուհ: Իրեն յաջորդող թագաւորները, մոլի ու կորովագուրկ, և նախարարներէն շատերը, անհեռատես ու կամակոր, գործիք դարձան Յազկերտ Բ.ի ձեռքը, անոր բռնական ու աննորոգ քաղաքականութեան ծառայեցին: Ազգութեան նաւը յորձանուտ ալիքներէն ազատելու համար՝ վաղարշապատ հրախրուեցաւ Սահակ, որ 417 թրւականէն ի վեր Յունական Հայաստան կը գլուխուէր: Նախարարները դեռահասակ Արտաշէս Գ.ի

ցոփ ու շուայտ կեանքէն դառնացած՝ պահանջեցին անոր զահագրկութիւնը և անոր տեղ Պարսիկ կառավարիչի մը անուանումը: Սահակ ընդդիմացաւ այդ դաւադրութեան, իր «Հիւանդ ոչխար» նախընտրելով առողջ գազանէն, մանաւանդ անոր համար որ Արտաշէս վերջին շառաւիղն էր Արշակունի տան, և անոր անկումով պիտի ընդհատուէր Հայ թագաւորներու շարքը: Իբր բախտարար, նախարարներն անաստեցին Սահակին: Ծերունի Հայրապետը ամբաստանուեցաւ իբրև պետ Յունասկր կուսակցութեան, և թագաւորին հետ Տիգրան կոչուեցաւ: Հոն ալ իր համոզումներուն վրայ անդրդուելի՝ կալանաւոր պահուեցաւ, և հազիւ վեց տարիէն թողաւութիւն ստացաւ վերագառնալու, իր պերճ լեզուին ու աննկուն հոգիին համար հիացում պատճառելով Պարսիկ արքունիաց մէջ:


Սահակի վտարանդութեան պահուն Հայրապետական աթոռը պետական որոշմամբ յանձնուած էր Սուրմակին, բայց ասոր հեղինակութիւնը քաղաքական գործերու մէջ միայն զգալի էր: ազգին համար Սահակին էր հոգևոր պետ, և այնպէս ալ ճանչցուեցաւ Պարսկաստանէ վերագարծին, մինչև իր վախճանումը. վեց տարի յետոյ, 90 տարեկան հասակին: Իրմէ վեց միտ վերջ վախճանեցաւ իր անբաժան ընկերը Մեսրոպ, 85 տարեկան, որ այդ յուզումալից շրջանին Վաղարշապատ մնացած էր իբրև Հայրապետական փոխանորդ, Լաւ ևս՝ իբրև պահապան հրեշտակ, հսկե-

լու եկեղեցւոյ ու ազգի շահերուն :

Թէ Հինգերորդ դարու կիսուն , նշանագրի-  
րու գիւտէն 46 տարի վերջ , Հայր հոգեկան ա-  
րիւթեան և մաւուրական նորութեան ո՛ր սս  
արձանին հասած էր՝ ակներե կը տեսնուէ այն գը-  
րաւոր պառասխանին մէջ որ արուեցաւ Միհրնեք  
սեհին : Մազդեզականութիւնը չ՛արթնէր գերու-  
ծելով , անոր փառութիւնը պարզելէ յետոյ , օրուան  
եկեղեցակահները , ամենքն ալ Սահակ-Մ՛սրոպ-  
եան դպրոցի մարդիկ , արձակ համարձակ ներկա-  
յացուցին ու ջատագովեցին Քրիստոսի վարդապե-  
տութիւնը , յայտարարելով միանգամայն որ « յս յսմ  
հաւատոց ոչ ոք կարէ խախտել զմեզ ոչ հրեշ-  
տակք և ոչ մարդիկ . ոչ սո՛ր , ոչ հուր , ոչ ջուր ,  
և ոչ ամենայն ինչ և են դառն հարուածք : . . . Ի  
քէն տանջանք և ի մէնջ յանձնուութիւնք . . . ուր  
քո և պարանոցք մեր » :

Ու ասանք սին խօսքեր չէին . ճարտասանական  
ձևեր չէին : Տարի մը շանցած 66,000 հոգի հա-  
մախրուեցան Աւարայրի դաշտին մէջ , ճակատե-  
լու Յազկերտի բանակին դէմ , ու արիւնով կրն-  
քելու ազգին ուխտագիրը :

Իրաւ է որ վերջին ժամանակներս , մեզմէ ու-  
մանք կը փորձեն յանու նպատական քննութեան ,  
վէճի առարկայ ընելու , դժգոհելու , վարդանանց  
չարժումին արժէքը . կուզեն մէկ կողմէ փրկել  
Վասակի համբաւը՝ բաղաքական իմաստութեան  
չպարով , և միւս կողմէ նստմացնել վարդանի  
լուսապսակը՝ տարադայման եռանդի մեղադրան-



Ս. Մեսրոպի հանգստարանը  
ՕՇԱԿԱՆ

քով: Առանց վերլուծելու այդ տրամախոհու-  
թիւնը, որ նիւթէս շեղում մը պիտի ըլլար. պիտի  
ըսեմ որ եթէ ազատութիւնը նուիր սկան դատ մըն  
է, և եթէ անձնագոհութիւնը գերագոյն առաքի-  
նութիւն մըն է՝ Վարդան յաւէտ պիտի փայլի  
պատճառութեան մէջ իբրև ազգային ախոյեան և  
հերոս, իբրև մարմնացումը Սահակ-Մեսրոպեան  
չրջանի հոգիին: Պարսկական տէրութիւնը, գին-  
ուորական ուժով գերազանց, յաջողեցաւ գրաւե-  
լու Հայաստանի հողերը, բայց չկրցաւ նուաճել  
այդ հոգին. ու 30 տարուան փորձերէ յետոյ՝  
հարկադրուեցաւ սիրաշահելու Վազան Մամիկոն-  
եանը, և նուարասակի դաշնագրով կրօնքի բացար-  
ձակ ազատութիւն տուաւ, քաղաքական ինքնօ-  
րինութեան հետ միասին:

Սահակ և Մեսրոպ հեռացան յաւիտենապէս,  
բայց իրենց առաքելութիւնը գլուխ հանած էին  
յաղթականօրէն:



Ծանօթութիւններ

\* \* \* Սահակի գերեզմանը կը գտնուի Մշոյ  
Մատնավ. նքէն վեր, Տէրիք գիւղին մօտ, կիսա-  
ւէր եկեղեցւոյ մը պատին կցուած: Մեսրոպի  
գերեզմանը Օշակ. ն գիւղի մէջ (Ռուսական Հա-  
յաստան), Գէորգ Գ. կ'աթուղիկոսի ձեռքով նո-  
րոգուած, ազգային ուխտատեղի մըն է:

\* \* \* Գերման գրականութեան համար՝ Հագար  
տարի ետքը տեղի ունեցաւ, ինչ որ Հայկականին  
համար եղած էր Սահակ-Մեսրոպեան թուականին:  
Լուտերի ձեռքով կատարուած Աստուածաշնչի  
թարգմանութիւնն էր որ, թէև վերին աստիճան  
պարզ, և մեր գրաբարին գեղեցկութեան զուրկ,  
թէ՛ քաղաքական միութիւն յառաջ բերաւ, և թէ՛  
ազնուացուց Գերման ժողովուրդը: Գերմաններն  
ալ Լուտերի'ն կը պարտին ազգային կեանքի և գը-  
րականութեան պայմաններուն ամենէն էականը:  
Բայց Գերման լեզուին աճումն ու ծաղկումը յոյժ  
դանդաղ եղան: Անոր դասական գրականութեան  
հիմնադիրները — Քլօբսթոք, Վիլանտ և Լէսինկ,  
— երևան եկան ժը. դարու կիսուն, Լուտերէն  
250 տարի ետքը:

Անգլիական գրականութեան ընթացքը աւելի  
արագ շեղաւ քան Գերմանականը: Անգլիոյ անդ-  
րանիկ առաքեալ Օգոստինոսի մահէն 300 տարի  
վերջ՝ Աստուածաշնչի մի քանի հատուածները  
թարգմանուած էին դեռ: Իսկ անոր ամբողջա-  
կան առաջին թարգմանութիւնը տեղի ունեցաւ

դարեր վերջը, 1252ին, Ուիլիամի ձեռքով: Պըրանսերէնը, որ Նորմանտական նուաճումէն սկըսած, Անգլիոյ բարձր դասակարգերուն լեզուն եղած էր՝ ԺԳ. դարու կիսուն տեղի կուտար բնիկ բարբառին. բայց և այնպէս՝ դար մը պէտք եղաւ որ ծնունդ առնէր Չօսրր մը, Անգլիական բանաստեղծութեան հայրը, (1340-1400), և անկէ ետքն ալ 200 տարի, որպէսզի լիապէս բարգաւաճէր Վերածնութեան (Renaissance) Անգլիերէնը:

ՀԱՅՈՑ ՄՏԱՒՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՌՈՒԹԻՒՆԸ  
ՏԱՌԵՐՈՒ ԳԻՒՏԷՆ ԱՆՄԻՋՍՊԷՍ ՎԵՐՋ  
Աշխարհաբարի վերածնած հին հեղինակի մը, անունն անծանօթ: (Հայր Աղիշակի «Հայապատմութիւն»):

Մեծն Սահակի հրամանն քն իսկ՝ խոհեմ, խելացի, սրամիտ և փափկաձայն մանուկներ ժողուեցան և իւրաքանչիւր գաւառի մէջ դպրոցներ բացուելով՝ փութաջանութեամբ անոնց ուսում տրուիլ սկսաւ:

Ս. Գրիգորէն ի վեր հարիւր տասը տարի անցած էր երբ մեր ազգին գիրը դասուեցաւ: Այնչափ ատեն (մեր ազգը) օտարալեզու ճիգերու մէջ կը տատանէր. այդ պատճառով՝ աւելի՛ փութաջան եղան որ ամեն տեղ մանուկները շուտով վարժուին: Այդ աշակերտներն շխարհը ընտարեցին, ամենէն ուշիմները, և ղրկեցին օտարալեզու և օտարացեղ երկիրներ, որպէսզի իմաս-

տութիւն և ճարտարախօսութիւն սորվին, և թարգմանութիւններ ընեն: Ատոնցմէ էին Մեծն Մովսէս Խորենացին, և անոր եղբայր Մամբրէ, Դաւիթ Անյաղթը, և Եղիշէ, Յովսէփ, Եղնակ, Արձան Աղան, Մուշէ, և ուրիշ շատեր: որ անոնց հետ ուղևորեցան Աղեքսանդրիա, Բիւզանդիա, Աթէնք և ուրի: երկիրներ, և ուրիշ ազգելու պէս սորվեցան նաև փիլիսոփայութիւն: Որովհետև այն ատեն ամեն ազգի մէջ ուսման շատ խառնաձուրութիւն կար, և ուսումնասիրութիւնը աշխարհի մէջ ծաղկած էր՝ բոլոր մերիներն ալ կը գումարուէին, կը պատրաստուէին, կը կազմուէին, պաշար կ'առնէին, ուղևորութեան կ'ելլէին, երկար ճամբու պութիւն կ'ընէին, ծովու վրայ թևերով (առագաստներով) կը թռչէին, փայտաչէն ձիերու (նաւերու) վրայ կը հեծնէին, լայնակուրծք սանձեր (ղեկ) կը բռնէին, օգտատարած խարազաններ կը շարժէին, անհաստատ շարժուն դաշտերու (ծովու) վրայ կ'արշաւէին, մահր միշտ կեանքէն աւելի կ'ընտրէին, աներևոյթ նպատակներու (իմաստասիրութեան) ետև կ'ընային:

Ու յետոյ՝ անոնց շատերը իրենց դարուն ու ժամանակին մէջ բարի գործերու նախաձուր կը հանդիտանային, աշխատութեան և ջանքելու կը նուիրուէին, կը ժրանալին, կը տքնէին, կը հարցասիրէին, — սորվելով, կրթելով, վարժեցը՛ելով, յոգնելով, և օգտակար ջանքերու, շահաւէտ գործերու պատրաստուելով: Ոմանք ձեռք

կը բերէին տառերուն գծադրութիւնը, և ոմանք կ'ամբարէին գիտութիւն, — թուարանկանը, երաժշտականը, աստղաբաշխականը, բերականականը, բանաստեղծականը — գործնական. և տեսական փիլիսոփայութիւնը, և անոնց մասերը որ թուով տասնհրկուք են:

Անոնք՝ ոմանց կը հասարէին գիտութեամբ, քան զոմանս աւելի րորձր կ'երեւին, ոմանց՝ հիանալի կը թուէին, և ոմանց բաղձալի կ'ըլլային...: Ոմանց կարգը կը դասուէին քննութեամբ. զոմանս պատասխանի ալ արժան չէին սեպեր: Ընկերակիցներուն մօտ գովելի էին վարժապետներուն առջև՝ հաճելի. հարցասէր. բանասէր, ուսումնասէր, ջանասէր, ժրասէր: Եւ այսպէս՝ կ'աշխատէին, կ'արխային, կը համարձակէին, կը զօրանային, կը հանդիսանային, պատրաստելով, դիցելով, ժողովելով. կապելով, բազմաթիւ գրքերու և իմաստութեան, ուսմանց ու մեծամեծ ու գթուարակիր բեռները բարդելով, շատերու փափաքելի, բաղձալի, ցանկալի, հեշտալի, սիրելի:

Եւ կուգային, կը հասնէին Հայոց աշխարհքը, մեծ ճոխութեամբ. հոգևոր վաճառականները, եկեղեցիին հարստացնողները, Սիօի մանկանց խորախուսիչները, բազմախումբ ժողովուրդներ զամացնողները, հռչակահանդէս տօնախմբութիւն զարդարողները, իրենց հետ ունենալով շահաւէտ ու արդիւնարեր բեռներ, գեղեցիկ մարգարիտներ ու պատուական գոհարներ, — խրատականը, ատենականը, ներբողականը, և աստուածարանականը:

## ՄԵՍՐՈՊԵԱՆ ՆՇԱՆԱԳԻՐՆԵՐՈՒ ՁԵԻԸ

Մեսրոպեան նշանագիրները հետզհետէ ենթարկուած են երեք ձևափոխութեանց: Ասոնք կը կոչուին Երկաթագիր, Բոլորագիր և Նօտր գիր: Մեսրոպի հնարածն կամ կատարելագործածն էր՝ Երկաթագիր ըսուած ձևը, որ ութը հարիւր տարիէ աւելի գործածական մնաց: Երկաթագիր կոչուելուն պատճառն էր, կը կարծուի, երկաթէ գրչի գործածութիւնը այն ատեն, և կամ գրի մեղանիս՝ երկաթի թթուուտով (ժանգ) շինուիլը:

Ժամանակի ընթացքին մէջ՝ դիւրութեան համար երկաթագիր ձեին վելի և վարի կողմերը շիտակ գրելու սովորութիւնն ընդհանրացած ըլլալուն՝ բուն Երկաթագիրը վերջի վերջոյ գլխագրի տեղ անցաւ. և անոր տեղ Բոլորագիր ըսուած ձևը ծնունդ առաւ: Այս ձեւն է որ օրըստօրէ աւելի կանոնաւորուեցաւ և մեր ժամանակի տըպագրութեան սովորական գիրը դարձաւ:

Նօտարացի կամ Նօտր գիրը Բոլորագրին աւելի պարզ և դիւրին ձեւն է, որ մեր հիմակուան ձեռագրին հիմը կը կազմէ:



Ի ԵՐԿՍՈՒԳԻՐ

ՖԻՏԻՍԱՐԾԱՆԱ ՏԵՐԻԱՅԻՏՈՒՐ  
ԱՌ  ՃԻԳ  
ՓՐԿԻՉՂԱԵԱ ԶՕՆՈՓՐԻՈՍ

2- ԲՈՒՆՈՐԳԻՐ

3- ՆՈՏՐՈՒԳԻՐ

Գրեցանք զիսկապարտա  
նոր զորով անարդարուն  
ի թողանցող չեն ի թա  
ղաւ որով ընէ հայրցելուն  
անասիրի եւ արեւոյշտի  
որդւոյն ի սանձանքս զորեւ  
Յարաւ որին աւջնի  
Եւ ի հայր ապեւտո ընտեա  
սէն յակում լայ: ինքստապա  
սաւ որ կոչի դա ԼՈՒ  
Ընդհովանեաւ նրա ծած  
նիս եւ այլ սրբորդ որքստ  
Չնասք բարեմեղեանար  
ձան քանի հասնեալսն: Ի

Փոքր սք երրորդուն զաւր ե  
որդ եւ սք զորդն մին զոր  
եղաւ ճեւեղորդութ փոքր փնկն  
որիս: իննորդն սր յարք աւարժ  
ան եղիս: իւնկոն: Եւ անինին  
իւն ի յաւտի զորդն իմա ե ճեւեղ  
այ իմոյ եւ ան զորդն իմոյ մէջն:  
Գրեցանք զիսկապարտա զան  
քսն զորով անարդարուն ի թող  
անցող չեն ի թաղաւ որով ընէ  
հայրցելուն անասիրի եւ արեւոյշ  
տի որդւոյն ի սանձանքս զորեւ  
Յարաւ որին աւջնի Եւ ի հայր  
ապեւտո ընտեասէն յակում լայ:  
ինքստապասաւ որ կոչի դա ԼՈՒ  
Ընդհովանեաւ նրա ծածնիս եւ  
այլ սրբորդ որքստ Չնասք բարե  
մեղեանար ձան քանի հասնեալսն:  
Ի

K. KALAJIAN  
286 EAST 28TH ST.  
NEW YORK CITY

ԱՄԵՐԻԿԱԿԱՅ ՅՈՒՐԵԼԵՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՍ

Ի ՅԻՆՏԱԿ  
ՀԱՅ ՏԱՌԵՐՈՒ ԳԻՒՏԻ 1500 ԱՄԵՆԱԿԻՆ  
ԵՒ  
ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ 400 ԱՄԵՆԱԿԻՆ

Պատի յաակացոյի Արմենապարծական վարժարանի մը հաստատութեան  
Հայաստանի մէջ \$

Ստորագրեալը կը խոստանաւ Հայի Բարեգ. Ընթիւն. Միութեան Ամերիկայի Երջանակային  
Յանձնաժողովի Գանձապէտի հրահանքին վճարելը ..... սոյաք, քուսակսեւ մինչեւ  
1916 Ապրիլ 15:

(Ստորագրաթիւն) .....  
(Հասցէ) .....  
191

ԵԱՆՈՐ. - Երջանակային Յանձնախումբի Գանձապետին հասցէն է,  
Mr. G. T. Pushman, 16 S. Wabash Ave., Chicago, Ill.

Սիրելի Հերթերդոյ,

Կոզլեն Ս. Սահակի եւ Ս. Մեւրոյի նկատմամբ գործնականօրէն արսայայտել սերդ ու երախտագիտութիւնը:

ԲԱՍԻՆ ՄԸ ՈՒՆԵՑԻՐ ԱՅՍ ՅՈՐԵԼԵՆԱԿԱՆ

ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԷՁ

Անոր նկատմամբ է՝ Հայ մեքի այդ աննահ շուստորիցներուն յիշատակը փառաւորել ևնր հաստատութեանը վր, որ հայրենիքի զարգացմանն ու բարօրութեանը նր-պաստէ:

Կ'արժե որ սիրայօժար մասնակցիս այս գեղեցիկ ու շինարար ձեռնարկին: Համերաշխ գործակցութիւնը ազգի վր կենսական ոյժն է. անիկա հրաշքներ կրնայ արսայրել:

Նուերդ, ինչ ֆանակով աչ ըրայ, գնահատելի է: Յանձնառութեանդ գունարը կրնաս վճարել երեք տար-ւան մեջ, երեք հաւասար մասերով, բուսական սկսած:

Այս բերքը փոքուր, ետեւի կողմը գրե ինչ որ հարկ է, ու Հ. Բ. Ը. Միութեան տեղւոյ Մասնաժողովին յանձնէ: Եթէ հոդ Մասնաժողով չկայ՝ Աւերիկ. Երջ. Յանձնաժողովի Գանձապահին դրկէ:



Համար՝ մասնաւորապէս կը կարօտի գործնական գիտութիւններու, այսինքն արդիական դրութեամբ բարեփոխուած արհեստական և ճարտարային գրագումներու:

Յորելենական Հիմնադրամին ստորագրութեանց տոմարը բացուած Հոչակու եցաւ 1913 Հոկտեմբեր 26ի իրիկունը, Պօսթոնի Մասնաճիւղին կողմէ կազմակերպուած Հանդէսին մէջ, Franklin Union սրահը, և յանձնառութիւններու գումարը շուտով Հասաւ 2300 տողարի:

Շրջանակային Յանձնաժողովը, ձեռնարկին այս անդրանիկ յաջողութենէն քաջալերուած և կեդր. Վարչական ժողովին շնորհաւորական գրութիւններէն ոգևորուած՝ կը շարունակէ իր ջանքերը նպատակին իրագործման համար, իրեն զօրավիգ ունենալով Ամերիկայի Հայ Հասարակութեան սիրայօժար օջակցութիւնը:

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Վեր. Կ. Մ. ՄԱՆԱՎԵԱՆ, Ուտար, Ա.Տնկապետ  
Տիար Վ. Մ. ԲԻԻՐԲՃԵԱՆ Պօսթոն, Ա.Տնկապետ  
(Vahan Kurkjian

141 Milk St., Boston, Mass.)

Տիար Կ. ՓՈՒՇՄԱՆԵԱՆ, Շիքագօ, Գանձապետ  
(G. T. Pushman

16 South Wabash Ave., Chicago, Ill.)

Վեր. Խ. Կ. ՊԷՆՆԷԵԱՆ, Նիւ Եօրք, Խորհրդակալ  
Տիար Կ. Յ. ԳԱՐԱԿԻԻԼԵԱՆ, Պօսթոն  
Տիար Գ. Մ. ԿԻՐԱԿՈՍԵԱՆ, »  
Տիար Ա. Պ. ՍԷԼԵԱՆ, »

1  
3



Ս. ԷԶՄԻԱԾԻՆ

Հայաստանի Ազգային գրադարան



NL0421586

16957.